

1 ընու ըզդալատ յիւր գարնային դայլայլելիս :  
 Բ՛զնապատտակ ըստ որջն ելեալ անըզդոյշ  
 1 իրօք մահու խոցէ որսորդն՝ եդեալ ուշ :  
 Կաքան յըստուերս երեկորին անվեհեր  
 Յարձագանգաց խընդրէ զմուր իւր ընկեր :  
 1 Տ , զոյր ըզսիրտ ոչ վառեսցեն կաթոգին  
 Կըսեմաստուեր ծագաց երկնից փայլք մըթին ,  
 Եւ այս շըփոթ խառնուրդ մւայլից ընդ արփւոյն ,  
 Լ՛յս տըւընջեան տարտամ պայքար ընդ ցայգոյն ,  
 Կըւաղ այս բոցք ցիր ըզլերամբք շըրջակայ ,  
 Լ՛յս մուտք պայծառ՝ ուր արեգին փաղփեալ կայ  
 Կամն ոսկեհեր եւ պատմուճան շողշողուն ,  
 Երկինք տակաւ ներկեալ ի լուրթ մըթութիւն ,  
 Եւ ընդ կապուտ քօղով շիջեալ տիւ լուսոյն :

ՄԻՇՈՅ

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Պ Օ Լ Ս Ո Յ

( Տես երես 120 )

Յուստինիանոսի կայսերութեան առաջին տարիները շատ փառաւոր եղան : Ընուանին Բեղիսարիոս , որ արդէն ծերունւոյն Յուստինիանոսի ժամանակ մեծ համբաւ հաներ էր , զինուորական փառաց բարձրագոյն աստիճանն հասաւ : Բայց մինչդեռ այս մեծ զօրավարը բարբարոսաց վրայ կը յաղթանակէր , մէկ սարսափելի դաւակցութիւն մը քիչ մնաց խռովութիւն պիտի հանէր Աստանդնուպօլսոյ մէջ : Ըրդէն հապոյտներն և հանաններն անդադար շփոթութիւններ կը հանէին մայրաքաղաքին մէջ : Յուստինիանոս հապոյտները կը պաշտպանէր , և լիւթորա հանանները : Կապոյտներն բոլորովին նոր կերպով սկսան մազերնին կտրել , և Պարսից նման մօրուքնին թողուլ . թեզանիքնին վարի կողմը նեղ ու վերի կողմը լայն հագուստ մը կը հագնէին . իսկ

բաճկոննին , անդրավարտիքնին , ու ոտքի ամաննին հոնաց նման էին : Գլշերները ամէն տեսակ զինուք զարդարուած կը պտրտէին . իսկ ցորեկը միայն հագուստներնուն տակն երկսայրի դաշոյն կը պահէին : Ըրդ Աստանդնուպօլսոյ քաղաքապետը գլխաւոր քաղաքացեաց անդուլ բողոքներէն ստիպուած , ուզեց խստանալ այս կուսակցութեանց դէմ , որ կայսերական իշխանութեան կը հակառակէին : Ընատեն հապոյտներն ու հանանները մէջերնին փաստողական ու պաշտպանողական դաշնակցութիւն մը դրին , ժողովուրդն ալ հետերնին միաբանած զինարանները վազեցին ու որչափ զէնք գտան առին . վերջն ալ հրատարակեցին թէ Յուստինիանոս կայսրութենէ ընկած է և Պրոբոսի տունն թագը . բայց անկայ երբոր այսպիսի վտանգաւոր պատիւ մը յանձն չառաւ , տանը կրակ տուին : Երջը գնացին ապստամբք Ընաստասայ եղբորորդին՝ Հիպպոկոթ գտան , ու զինքը կեսար անուանեցին և Յուստինիանոսի պահակապան զօրքը ձիարձակարանին մէջ ջարդեցին : Յուս.

տինհանոս սարսափած առջի բերան որոշեց, որ իշխանութենէ հրաժարի, բայց սէգն (Սէտոգորա քաջալերեց զինքը և համոզեց որ ձիարձակարան երթայ և ժողովուրդը խաղաղեցընէ: Ընտան կայսրը ձեռքն աւետարան առած՝ կատղած ժողովրդեան առջևն ելաւ, և անոնց իմացուց որ Յովհաննէս կապաղովկացին, Վալեպոտիոնն ու Տրիբունիոսը, որ ժողովրդեան թշնամի էին, պիտի աքսորէ: Բայց մոլեալ ամբոխը նախատակոծ ըրին զկայսրը. ու իր և կայսրուհւոյն արձանները խորտակեցին. և բարձրաձայն կը պոռային « Կեցցէ Նիպպակոս Լագոստոս. կեցցէ յաւերժ Նիպպակոս. ընկաւ Յուստինիանոս կայսրութենէն »:

Սերջը գնացին քաղքին բանտերը բացին. այլ և այլ թաղերուն կրակ տուին, անանկ որ ամբողջ Լալա Սոփիան և կայսերական պալատին մէկ մասը այրեցաւ:

Յուստինիանոս սարսափած կը պոռար. — Սըր փախչիմ, ինչպէս ազատիմ:...

Եւ երբոր նաւերը պատրաստ իրեն կը սպասէին, յանկարծ մէյմըն ալ կը վազէ (Սէտոգորա անխուով ու աներկիւզ կերպով իրեն կ'ըսէ.

« Եւ, տէր իմ, փախչիլ կ'ուզես. բայց գիտնաս որ փախուստը վատաց համար է միայն: Վաջասիրտ մարդիկ տեղերնին կը կենան, և թէ որ հարկ ըլլայ կը մեռնին ալ: Մարդուս ապրիլը հարկաւոր բան մը չէ, բայց պատիւը կորսընցունելէն ետև ապրիլն ամօթ է. պատուէն ընկած ու աքսորուած կայսրը մեռած մարդէն ալ գէշ է: Ես ոչ երբէք ետևէդ պիտի գամ. պիտի չթողում այս պալատը, և ասկէց մեռած դուրս պիտի ելլամ. թագաւորական աթոռէն աւելի փառաւոր գերեզման չկրնար ըլլալ ինձի համար. քաւ լիցի, չըլլայ թէ փախչիս: Օջրավարներդ և զօրքդ ժողովէ, և քու և կայսերութեանդ փառքը հաստատուն պահէ »:

Յուստինիանոս (Սէտոգորայի այս իոս.

քէն սիրտ առած, ետ կեցաւ փախչելու դիտաւորութենէն:

« Եղէկ, ըսաւ, կը կենամ, և հարկ ալ ըլլայ նէ կը մեռնիմ »:

Սէտոգորա իր երկու ճարտարամիտ զօրավարները, Սերսէսու Ռեխիսարիոս, մէկուն ստակ տուաւ որ կապոյտներուն բաժնէ ու զանոնք որսայ, մէկային զօրք՝ որ կանաչներուն դէմ պատերազմի:

Ռեխիսարիոս, որ Պարսից պատերազմներուն մէջ նշանաւոր յաղթութիւններով դարձեր էր Վոստանդնուպօլիս, խոստացաւ որ բոլոր ապստամբները պատժէ: Օջրքն առաւ ու գընաց ձիարձակարանը պաշարեց, ու հոն զարհուրելի կոտորած մը տուաւ. աւելի քան երեսուն հազար հոգի մեռան, կ'ըսէ Պրոկոպիոս: Կրկիսին այն դուռը՝ ուրկէ կապուսներուն ու կանաչներուն մեռելները հանեցին գերեզմաննոց տանելու, Գուան Տեւոյ ըսուեցաւ: Իսկ խեղճ Նիպպակոսը, որ ահամայ կայսր եղեր էր, անողոքելի (Սէտոգորայ թելադրութեամբը գլխատուեցաւ:

Երևմտեան կայսրութիւնը բարբարոսաց սրոյն տակը ջախջախեր էր. բայց արևելք օգնականութեամբ Սերսէսի, մանաւանդ Ռեխիսարիոսի, հռովմէական մեծութիւնը պատկառելի կ'ըներ Յուստինիանոս: Ռեխիսարիոսի յՄիքիկէ արշաւանքն յունական և հռովմէական զինուորութեան պատմութեանց մէջ ամենէն փառաւոր յիշատակաց արժանի դէպքն է: Ռեխիսարիոս շատ պատերազմներու մէջ յաղթեց Վանդալաց Վելիմերիոս թագաւորին: Յաղթուողները լերան մը վրայ քաշուեցան, բայց հոն սովէն նեղուելով դաշնադրութիւն ըրին, որ անձնատուր ըլլան: Վելիմերիոս երեք բան խնդրեց. քիչ մը հաց, որովհետև երեք օրէ ՚ի վեր բան չէր կերած. սպունդ մը որ առած վերքը լուանայ. և սրինգ մը որով Վանդալաց կործանումն ողբայ: Յամին 534, Ռեխիսարիոս իր հինաւուրց զօրօքն Վոստանդնու

այօրին մտաւ ու փառաւոր յաղթանակ մը ըրաւ, որուն մեծ զարդն էր Վեչիմե-  
րիոս Թագաւորը: Արան ծիրանի ձը-  
գած, չորս կողմը իր իշխաններն ու պա-  
լատին մեծերն առած, բազմութեան  
մէջէն անցաւ Վեչիմերիոս: Երբ յայտնու-  
ողը պսակ ու ծաղիկ կը սփռէր Վեչիսա-  
րիոսի առջև, որ երկու տարի առաջ  
ձիարձակարանին մէջ անգթութեամբ  
զիրենք ջարդեր էր: Արջապէս ամբոխն  
հասաւ ձիարձակարան, ուր Յուստի-  
նիանոս գահուն վրայ նստած կը սպա-  
սէր:

Վեչիմերիոս գնաց կայսեր գահա-  
ւորակին առջևը, ոչ գանգատ մը հա-  
նեց բերնէն և ոչ կաթիլ մը արցունք  
Թափեց աչքէն. Սուրբ գրոց այս խօս-  
քը միայն զուրցեց. «Ունայնութիւն  
ունայնութեանց ամենայն ինչ ընդու-  
նայն է»։ Հոն Վեչիմերիոսի վրայէն  
Թագաւորական ծիրանին առին, և ծե-  
րակուտէն մէկը ըսաւ.

«Ո՛վ բարբարոս, խոնարհէ՛ կայսեր  
ոտքն ընկիր»։

Այդ Ա՛նդալը ոտքի վրայ կեցաւ  
բարձրագլուխ:

Վեչիսարիոս, որ իր մեծասրտու-  
թեամբը գիտէր թէ ինչպէս պէտք է  
պատուել թշուառացեալ քաջ մը, մո-  
տեցաւ Թագաւոր գերեօյն, և գորովա-  
նօք ձեռքը սիմելով ըսաւ.

«Ա՛ղաչեմ, տէր իմ, ինձի հետ ող-  
ջունէ՛ զկայսրը»։

Եւս ըսելով յարգանօք խոնարհե-  
ցաւ Վեչիսարիոս, և սէգ Ա՛նդալն  
ալ իր օրինակին հետևեցաւ:

«Շնորհակալ եմ քեզի, ըսաւ գե-  
րի Թագաւորը, որ իմ ցաւագնեալ  
հոգիս սփոփեցիր: Ար մաղթեմ, որ  
նեղութեանցդ մէջ, քեզի ալ այսպիսի  
միտթար մը ու բարեկամ մը գտնուի»։

Յուստինիանոս շնորհեց Ա՛նդալին  
հիւպատոսի ու պատրկի պատիւ. բայց  
Վեչիմերիոս խնդրեց միայն առանձնա-  
բուն մը իր օրերն հոն անցընելու հա-  
մար, կայսրն ալ իրեն Ա՛ղաւտիոյ մէջ  
հարուստ երկիրներ տուաւ:

Ի յիշատակ Բ՛իւրիկոյ աշխարհակա-

լութեանը, միտալ մը տպուեցաւ, որ  
պատմական եղաւ. մէկ կողմը կը տես-  
նուի Յուստինիանոս որ կ'ընդունի ըզ-  
Վեչիսարիոս յաղթական և միւս կողմը  
Վեչիսարիոս զինեալ այս վերնագրով,  
«Վեչիսարիոս պարծանք հռովմայե-  
ցւոց»։

Եւս քաջասիրտ ու ճարտար զօրա-  
վարս բոլոր Ետալիան բարբարոսաց  
ձեռքէն առաւ. Վոթագիք անոր պա-  
տերազմներու մէջ ցուցրցած քաջու-  
թեանցը վրայ զարմացած ուզեցին թա-  
գաւորութիւն տալ իրեն, բայց ինքը  
յանձն չառաւ, Ա՛խիգէս Թագաւորը  
գերի բռնած Կոստանդնուպօլիս մտաւ,  
և Ալեգորիկոսին ու անոր յաջորդացը  
ժողոված գանձերը կայսեր դիմացը դը-  
րաւ:

Ընկողմնասէր պատմութիւնը կ'ամ-  
բաստանէ իրաւամբ զմեծն Վեչիսա-  
րիոս, որ իր փառաւոր քաջագործու-  
թեանց ժամանակ ծանր հարկեր կ'առ-  
նուր: Իր հարստութիւնքը և մանա-  
ւանդ ըրած քաջութիւնները, Յուստի-  
նիանոսի վատ պալատականներուն նա-  
խանձը շարժեցին: Յովին 564 յաղ-  
թողն Պարսից և Վոթաց ամբաստա-  
նուեցաւ դաւաճան ընդդէմ կենաց  
կայսեր: Յուստինիանոս ալ ապերախտ  
գտնուելով նման ինքն իրեն անկարող  
Թագաւորաց, դատաստանի կանչեց  
զինքը: Վեչիսարիոս և ոչ արժանի սե-  
պեց թշնամեաց ամբաստանութեանցը  
պատասխան տալ, և երբոր ատենէն  
դուրս կ'ելլէր՝ կայսեր դարձաւ,

«Տէր իմ, ըսաւ, իմ վատ ամբաս-  
տանողացս զրպարտութեանցը թող  
վկայեն իմ բարքս և բանակացդ մէջ  
ըրած քառասնամեայ ծառայութիւն  
ներս: Պատժէ՛ զիս, զյաղթականս  
Վեչիմերիոսի և Ա՛խիգէսի, թէ որ  
յանցանք ունիմ նե»։

Վանի մը օրէն վերջը կայսերական  
հրովարտակով բոլոր ստացուածքը զը-  
րաւեցին: Բայց Յուստինիանոս լաւա-  
գոյն խրատու միտք գնելով, անոր ան-  
մեղութիւնը ճանչցաւ և նորէն ստա-  
ցուածքը ետ դարձուց. բայց զրպար-

տու թեան սուրը մահացու վիրաւորեր էր անոր մեծ սիրտը : Եւ 'ի լուսն իր թշուառութեանցը , կինն Լ'նտոնինա , զոր սերտ և սեռն սիրով սիրեր էր , անարժան ամուսին այսպիսի երևելի զօրավարի մը , անպարկեշտ (վ)էոդուրայի խորհրդովը սկսաւ անառակութեան տալ ինքը զինքը : Լ'յսպիսի ընտանեկան անպատուութեան մէջ , չէր կրնար Բելիսարիոս երկար ապրիլ . մեռաւ սրտին ցաւէն 'ի Կոստանդնուպօլիս յամին 565 մարտի 23 , վաթսուն տարեկան , Յուստինիանոսին մահուանէն ինը ամիս առաջ : Լ'պերախտ կայսրը և ոչ հոգ տարաւ փառաւոր թաղումն ընելու այնպիսի մեծ զօրավարի մը , որ կայսերութիւնը բարբարոսաց ձեռքէն ազատեր էր : Իր հինաւուրց զինւորակիցները զինքը գերեզման դրին . իսկ Բելիսարիոս երբ անոր մահը լսեց , ցաւագին կերպով ըսաւ .

“ Իմ հաւատարմագոյն բարեկամն կորսնցուցի . և թէ որ տակաւին Երանալաց թագաւորն ըլլայի , Յուստինիանոսը իր գահուն վրայ կը դողացնէի , ”

Բելիսարիոսի կենաց վերջի տարիներուն վրայ շատ մը առասպելներ կը պատմուին , որոնք բոլորն ալ սուտ են : Երբեք թէ աշուրները փորեցին , և Կոստանդնուպօլսոյ փողոցներուն մէջ դռնէ դուռն իր հացը կը մուրար : Լ'յս առասպելս շատ բանաստեղծական է , և ամենուն ծանօթ . վասն զի արձանագործ , բանաստեղծք , նկարիչք և քանդակողք այս բանիս յիշատակը ազգաց մէջ անմահացուցած են : Լ'յս եղերական պատմութիւնը Յովհաննէս Կոտեօիաս՝ երկրտասաներորդ դարուն վիպագիրն հնարեր է . բայց ժամանակակից պատմագիրք այս բանիս վրայ ամենեւին յիշատակութիւն մը չեն ընէր : Հաւանական կ'երևայ թէ Բելիսարիոսի թշուառութիւնը՝ այս պատմագիրը շփոթած ըլլայ Յովհաննէս կապագովկացի , պրետորեան գնդին հրամանատարին թշուառութեանը հետ , որ կապուտներուն և կանաչներուն կուսակցութեանցը զոհ եղաւ :

Արմնայ հիմա խօսիլ Յուստինիանոսի ժամանակ Կոստանդնուպօլսոյ մէջ եղած հասարակաց շինութեանցը վրայ : Լ'յս կայսրը որմնագիր ծներ էր , և ճարտարապետութեան մեծ եռանդն ունէր , զոր ուսաւ չափաբերական սկզբամբք : Արոկոպիոս պատմագիրը վեց ընդարձակ գիրք կ'ընծայէ ստորագրելու համար Յուստինիանոսի շինել տուած քաղաքները , պատուարները , ամրոցները , կամուրջները բաղնիքները , ջրչեղջները , ջրանցքները , պալատները , եկեղեցիները ու վանքերը : Յուստինիանոս այս վրթխարի շէնքերուն համար , որոնք վեցերորդ դարուն անկիրթ ճաշակին համեմատ շինուած էին , սպառեց Լ'նաստասայ բոլոր դիզած գանձերն , Բելիսարիոսի իր յաղթանակներէն ձեռք բերած հարստութիւնքն , թող նաև այն ծանր տուրքերն որոնցմով ամբողջ իր թագաւորութեան ժամանակը բոլոր ժողովուրդներն ընկձեց :

Կը շարունակուի :

Անուվոր տեսարան մը :

Լ'ստորիոյ մէջ նոր պատահած ջրերու ողողմանց մէջ , տեղ մը ջուրն այնպէս արագաբար ցածցեր է որ Բանուբի մեծ ձկները չեն կրցած ջրին արագութեանը հասնիլ ու ցամաքը մնացեր են , գեղացիք ալ ձկնորսութեան ելեր են դաշտերը : Լ'յս ձկանցս մէջ հատ մը 46 լիպրէ կշուեր է : Չմեռները թմրող կենդանիք արթնցեր են , և մեծամեծ օձեր տեսնուեր են՝ դէպ 'ի դաշտերը փախչելով :